


‘Ղիքողաթը Խւրոպայի մէջ տարածողներուն առջիններէն մէկն ալեղեր է կ’ըսեն Քարլեթթի անունով Փիորենցացին . իսկ Ղաղղիա 1661 ատենները մտեր է ասոր գործածութիւնը . և կըպատմեն թէ Ոիշլիէօ կարդինալին եղբայրը՝ որ Լիոնի արքեպիսկոպոսն էր, առջի գործածողը եղեր է Ղաղղիայի մէջ :




Քուռոյին պատուղը :

Լմերիկայի գտնուելէն առաջ՝ հոնտեղի բնակիչները ստըկի տեղ քոքոյին կուտը կըքանեցընեն եղեր : Քոքոյի եղ կ’ըսուի ան թանձր հիւթը՝ որ Ճարպէն ալ պինտ կ’ըլլայ, Ճերմակ ու ործացընող, և կ’ելլէ քոքոյին կուտէն : Լու եղը հանելու համար կուտերուն վրայի մաշկը կը հանեն խարկելով, ետքը կը ծեծէն ու ջրի մէջ կ’եփեն, և որչափ որ ջրին երեսը եղ կ’ելլէ՝ կ’առնեն ամաններու մէջ կը լեցընեն : Լու եղը զանազան դեղերու մէջ կը գործածուի՝ իբրև կակըղցընող նիւթ :

Խւրոպայի մէջ քոքոյի ծառը ջերմանոցներու մէջ միայն կը մեծնայ . շատցընելը թէ տաշտաթաղ ընելով կ’ըլլայ և թէ չիւղ բաժնելով .

իսկ հունտը առնել կարելի չէ, վասն զի Խւրոպայի կիմաներուն մէջ պրտուղ չտար : Քոքոն իրեն բուն տեղը երբոր աղէկ հողի մէջ տնկուի, ու վրան հոգ տարուի, քսանուհինկէն ինչուան երեսուն տարի կրնայ միակերպ պտուղ տալ . ամէն ծառ ընդհանրապէս երկու լիպրէ չոր կուտ կը բերէ : Հնդիկներէն քսան հոգի բա-



Քուռոյին էռուպը :

ւական է աս տունկին ինչուան յիսուն հազարը մէկտեղ մշակել : Շերմակ ու կարմիր մըջիւնները մեծ ջարդ կուտան աս ծառերուն . Երգեմն հանդիպած է որ մէկ գիշերուան մէջ ամբողջ տունկ մը փափացուցած էն :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԴԱՅՏԱՄԱԿՈՒԹԻՒՆ

Ուշ բնակես պէտք է ուղաց գիր ճանշաւը սորվեցնել :

Տղթ դաստիարակը երբոր մասնաւոր ջանք ունենայ քիչ ատենի մէջ ու առանց շատ աշխատանքի սորվեցընելու այբուբենը, անկարելի է որ գոհ ըլլայ մեր աղգին դպրոցներուն մէջ ինչուան հիմա բռնուած ոձին վրայ . վասն զի յայտնի կը տեսնէ, թէ անով տղաքը շատ ատենի մէջ քիչ բան կըսորվին, և ինքը շատ կ’աշխատի ու քիչ պտուղ կըքաղէ :

ինչուան հիմայ եղած սովորական ոճը աս է .

Եօթը ութը տարեկան տղան պը նակ մը կամքերական մը ձեռքը առած՝ կուգայ վարպետին ձեռքը կը պագնէ՝ կը կենայ առջեր . վարպետը լուաչ օգնեա ինչ ըսել տալէն ետքը ձեռքի գաւազանին ծայրովը իրեք չորս գիր կը կարդայ տղուն, ա, բ, գ, դ, ու տեղը կը ձամբէ : Տղան կ'երթայ կը նստի, մէկալ տղոց պէս գլուխը կը կախէ քերականին վրայ՝ կը կենայ . ու գուցէ ինչուան կէսօր այնպէս կեցած կը մայ՝ թէ որ տղաքը շատ են . վասն զի վարպետը ինչուան որ քառսուն յիսուն տղու համարը մէկիկ մէկիկ նայի, մէկուն սաստէ, մէկալին զարնէ, մէկը չոքեցընէ, մէկալը պատժէ, ատենը կ'անցնի, ու ան խեղջ նորեկը համարը սորված ալ ըլլայնէ՝ պէտք է որ ինչուան երկրորդ օրը երեսի վրայ մնայ : Երկրորդ օրը կուգայ վարպետին առջեր . թէ որ համարը գիտցաւ՝ նոր համար մը կ'առնէ, զոր օրինակ է, զ, է, ը . կ'երթայ երեկուան պէս ասոնց վրայ մտածական կ'ընէ . իսկ թէ որ չգիտնայ կամ մոռցած ըլլայ, նորէն կը լսէ համարը ու տեղը կը դառնայ . փառք թող տայ՝ թէ որ առանց թաթ կամ ապտակ ուտելու, կամ գաւազանի սպառնալիք լսելու կրցաւ տեղը գառնալ : Ի՞սանկով՝ ի հարկէ գրերը ձանչնալը ամիս կը քշէ, այբ խեցն՝ երկու ամիս, բն այբ բան իրեք ամիս, և բոլոր քերականը վեց ամիս կամ մէկ տարի . թէ պէտերկու իրեք տարի քերականի վրայ մնացող ու երկու իրեք քերական մաշող տղաք ալ շատ տեսնուած են : Հապա վարպետին աշխատանքը . առաւատանց ինչուան իրիկուն այնչափ տըզոց համարները մէկիկ մէկիկ նայիլ ու ամէն մէկուն վրայ սիրտ մաշեցընելը քիչ աշխատանք չէ . բայց անոր համեմատ՝ քաղած պտուղը գրեթէ ոչ ինչ կ'ըլլայ : Այս է ահա ընդհանրապէս արեւելքան դպրոցներուն սովորական ոճը :

Ուրեմն ինչ ընելու է որ տղաքքիչ ատենի մէջ ու քիչ աշխատանքով գրերը ձանչնան ու քերականը սորվին : Մենք հոս մէկ քանի գիտելիքներ ու եւրոպական հնարքներ կը զուրցենք՝ աս բանիս համար փորձուած, ու կը թողունք որ մեր ազգին վարպետները իրենց լաւ երեցածներն ընտրեն ու 'ի գործ դնեն : Բայց որպէս զի աս հնարքները յաջողին՝ առաջ քանի մը ընդհանուր քարեկարգութիւններ յիշեցընենք որ խիստ հարկաւոր են :

Ա . Որպէս զի մանր տղաքչանձրանան ու անսիրտ չորվին, պէտք է որ կէս ժամկարդալէն ետև քառորդ մը հանգին ու իրարու հետ խօսին :

Բ . Կաբաթը մէկ օր մը պէտք է սորվածներուն քաղուած ընելտալոր չմոռնան, ու պղտիկ քննութիւն մը ընելու է :

Գ . Կարդալու ատեն սաստիկ լուսթիւն պահել ու պահել տալու է, որպէս զի տղաք անշփոթ սորվին իրենց համարները :

Դ . Ուսման ժամանակը որչափ որ կարելի է պատիժ չտրուի, հապահնգչելու ատեն . ապա թէ ոչ, բոլոր մէկալ տղոց ալ չփոթութեան պատճառ կ'ըլլայ մէկուն մէկալին պատժուիլը :

Ե . Որչափ որ կարելի է միակերպութիւն պահելու է գպրոցին մէջ . այսինքն քերական սորվաղները զատնատին, հեգերէն սորվաղները զատ . անոնց մէջ ալ որոնք որ աւելի առաջ գնացած են՝ նոր սորվաղներէն հետունատին :

Զ . Որովհէտեւ շատ տղոց մէկտեղ զատ զատ համար տալը դժուար բանէ, ու շատ ժամանակ կ'ուղէ, ամէն բարեկարգ գարոցներու մէջ ու ամէն վարպետի ջանքը ան պիտի ըլլայ որ բազմութիւնը իրեւ մէկ անձ՝ մէկ տղայ՝ մէկտեղ համար առնեն, և անով՝ ինչ ժամանակ որ կ'անցնի մէկ տղու մը բան սորվեցընելու, անկէ աւելի ատեն չանցնի շատ արզոց սորվեցընելու համար : Եւ որով-

Հետեւ ամէն բան կամ խօսքով և կամ գրով կը սորվեցընեն, խելացի վարպետները կը ջանան որ խօսքով սորվեցուցածնին ամէնքը լսեն, գրով սորվեցուցածնին ալ բոլոր տղաքը տեսնեն. անանկ որ ամէն տղայ իր տեղը նստած՝ կարենայ տեսնել վարպետին գրածները : Այս բանիս համար պէտք է ըլլայ դպրոցին մէջ մեծ տախտակ մը՝ գրեթէ երկու կանգուն բարձր ու իրեք կանգուն լայն . աս տախտակը սեներկովներկած ու փայլեցուցած պիտի ըլլայ, կամ թէ ներկին տեղը՝ երեսը սև մոմչոր՝ անցուցած : Եշրկու հատ ալ փայտէ երկայն ոտքեր պիտի ունենայ որ անոնց վրայ հաստատուի երկու կողմէն շարժական սեպերով², որով ուղած ատենդ վեր վար կընաս ընել տախտակը : Այս տախտակին վրայ վարպետը պէտք եղած բանը կաւիճի՝ կտորով մը կը գրէ, ու ետքը թաց սպունգով¹ կը սրբէ :

Հիմա գանք այբուբեն սորվեցընելու մասնաւոր հնարքներուն :

Ա,ախ պէտք չէ տղոցը գրերուն անունները սորվեցընել, այսինքն պէտք չէ որ ըսեն այէ, բէն, գիմ և այլն. հապա առաջ ձայնաւորները պարզ հնչել տալինչպէս որկը հնչուին կարդալու ատեն. ասանկ են է, օ, ո գրերը որ իրենց անունն ալ՝ հնչումն ալ մէկ է : Ուստի տախտակին վրայ պէտք է գրէ վարպետը առաջ երկու իրեք ձայնաւոր գիրը, զոր օրինակ ա, է, ե, ի . ու առանց ասոնց անունները տալու՝ հնչէ, որպէս զի տղաքն ալ այնպէս հնչեն ու ձանչնան : Այս կերպը շատ դիւրին է տղոց համար . ընդհակառակն ամէն մէկ գրին այէ, ել, ել, ինի անունները դժուար կը մնան իրենց միաքը : Եշրոյ գրերը բոլոր կը ձանչնան ու կը կապեն և կը կարդան, ան ատեն անուններն ալ կընան սորվիլ. անկէ առաջ սորվիլ հարկաւոր բան մը չէ :

Իաղաձայն գրերուն ալ բուն ա-

նունները տալու տեղը՝ պէտք է առաջ ամէնը միակերպ ը ձայնաւորին հետ հնչել . այսինքն բէն, գիմ, դա ըսելու տեղը հնչել՝ բէ, գէ, դէ, զէ և այլն : Այսանկ ը ձայնաւորը բանեցընելուն պատճառը աս է, որ հեգելու ատեն արագ հնչելով՝ աս գիրը դուրս ձգելը աւելի դիւրին է՝ քան թէ ուրիշ որ և իցէ ձայնաւոր . զոր օրինակ բէ ա, արագ հնչելով մէկէն կ'ըլլայ բա . իսկ թէ որ (օրինակի համար) բէ ըսենք, որչափ ալ արագ հնչեա՝ բա ըլլար :

Ձայնաւոր գրերուն հետ պէտք է սորվեցընել տղոց մէկ հնչմամբ՝ նաև աս երկբարբառները, ու, իւ, էւ կամ և . իսկ մինակ և տառը բաղաձայնի պէս պէտք է հնչել առջի բերան՝ ու : Եշրոյ բոլոր գրերը ձանչնան՝ ան ատեն պէտք է սորվեցընել նաև աս երկբարբառներուն հնչումը, այ, ոյ, ուա, ուի և այլն :

Իաղաձայններուն ձանչնալը գիւրացընելու համար՝ անոնց մէջի նմանաձայնները առջի բերան իբրև մէյմէկ տառ սորվեցընելու է տղոց, ետքը անոնց տարբերութիւնը կամաց կամաց կը սորվին . ասանկով 16 հընման տեղ՝ մէկէն ութը հատ հնչում սորվեցընել պէտք կ'ըլլայ : Ա ծորդտառերուն հնչումն ալ նախընթաց գրերուն հետ պէտք չէ սորվեցընել, հապա զատ . որ ասոնք են . պ, կ, դ, խ, տ, ծ, զ, ս, չ, ժ, շ, լ, մ, ն, ֆ :

(Օրինակի համար, աս կարգով շարուած այբուբեն մը դնենք հոս . ա . է . ե . ը . ի . օ . ո . ու . իւ . եւ և . բ . փ : վւ : գք : դթ : ձց ս : ջչ : յ : ռ :

պ . կ . զ . խ : տ . ծ . զ . ս : չ . ժ . շ . լ . մ . ն : ֆ

այ . ոյ . ուա . ուե . ուի :

Եշրկրորդ՝ թէ որ տղաքը խիստ շատուոր չէն՝ հարկ չէ որ հասարակ

¹ Մասմակ :

³ Տեղեւէր :

² Չիլ :

⁴ Սիւնէր :

քերական տրուի ամենուն ձեռքը . Հապա մէյմէկ հաստ թղթի վրայ տը- պուած կամ գրած կ'ըլլան գրերը ատ կարգաւ ու խոշոր . երբոր վարպետը սև տախտակին վրայ գրերը կը գրէ ու կը հնչէ , տղաքն ալ իրենց ձեռքի թղթին վրայ նոյն գիրը պէտք է գըտ- նեն ու հնչեն : || արպետը առաջ մէկ գիր մը միայն կը գրէ՝ ինչ գիր որ կ'ու- զէ , ու կը հարցընէ մէկուն թէ । Այ ի՞նչ է . երբոր անիկայ պատասխան տուաւ՝ ծուռ կամ շիտակ , վարպետը ամենուն մէկէն կը հարցընէ թէ ը- սածը շիտակ է թէ սխալ . թէ որ շի- տակ է ըսեն ամէնքը , ան գիրը կ'աւ- րէ և ուրիշ մը կը գրէ . ասանկով եր- կու իրեք օրուան մէջ բոլոր գրերը կրնան ձանչնալ տղաքը :

Երրորդ , վերսիշեալ կրթութիւնը աւելի ալ դիւրացընելու համար , երբոր վարպետը կէս ժամի չափ գիր ձանչնալ սորվեցուց , կը թողու որ տղաքը քառորդ մը հանգչին . ետքը կը հրամայէ որ մէյմէկ կտոր թղթի վրայ տղաքը նոյն գրերը գրչով ինչ- պէս որ կրնան ձեւացընեն , որպէս զի անոնց ձեւ դիւրաւ տպաւորուի մըտ- քերնին : Այ բանիս համար պէտք է ինքը առաջ մեծ տախտակին վրայ խո- շոր գրէ ամէն մէկ գիրը զատ զատ , երկու իրեք անգամ . ետքը ըսէ տղոց որ իրենք ալ նոյնպէս ընեն , և ինքը ամենուն առջևէն անցնելով նայի գը- րածնին ու սորվեցընէ : Այ հնարքը անոր համար չէ որ տղաք մէկէն գիր գրել սորվին , հապա ինչպէս որ ըսինք՝ միայն գրերուն ձեւերը առանց ձան- ձրանալու՝ մանաւանդ թէ զուարձա- նալով մտքերնին պահեն . ուստի պէտք է գոհ ըլլալ որ ընդհանրապէս գրե- րուն շուքին պէս բան մը ձեւացընեն . վասն զի տղաք արդէն բնութեամբ կըսիրեն գրիչով խաղալն ու գըծգը- ծելը :

Հանգչելու ժամանակներէն ալ օ- գուտ քաղելու համար՝ ոմանք աս հնարքս կը բանեցընեն . մանաւանդ իրեք չորս տարեկան տղոց գիր ձանչ-

ցընելու համար : Երկու իրեք հատ սակորէ կամ փղոսկրէ քուեներուն՝ ամէն մէկ երեսը մէյմէկ տառ կը գրեն , բայց անանկ որ մէկուն վրայ միայն ձայնաւոր գրերն ըլլան , մէկա- լին վրայ միայն բաղաձայնները : Տղա- քը իրարու առջև անցած՝ տախտըկի մը վրայ կընետեն քուէն , ու բոլոր գրերը ձանցողը կը վարձատրուի վար- պետէն : Այ հնարքը հին ատենէն ՚ի վեր գտնուած է , ու շատ յարմար է մանր տղոց ուսումնը զուարձալի ը- նելու ընդհանրապէս , և մանաւանդ գրերը ձանցընելու ու հեգել տալու համար , ինչպէս որ ուրիշ յօդուածով պիտի խօսինք : Իայց թէ որ նորե- լուք հնարք ալ ըլլար , միթէ պէտք չէր քննել ու ընդունիլ . կամ թէ ի- րաւունք է ըսելը թէ աս ի՞նչ նոր նոր բաներ են . մենք ամէնքս ալ առանց ատ հնարքներուն կարդալ սորվեր ենք . միթէ մեր տղաքն ալ մեզի պէս չեն կրնար սորվիլ : Յուսանք որ աս խօսքը ան վարպետները չեն զուրցեր՝ որոնք որ մասնաւոր փոյթ ու ջանք ունին իրենց դպրոցը ծաղկեցընելու , և իրաւցընէ ուսեալ և ուսումնասէր աշակերտներ հանելու դիւրաւ ու քիչ ժամանակի մէջ . իսկ եթէ ա- նոնք զուրցեն՝ որոնք որ աս իրենց գե- րազանց պաշտօնը մէյմէկ վարձուորի պէս՝ միայն վաստակի համար կ'ըսեն , մեր խօսքը անոնց համար չէ :

ԵՐԿՐԱԳՈՒԾՈՒԹԻՒՆ

|| Հիշունք երկրագործութեան :

Ը.

Հողերը լաւցնելու հարժաներ :

Հ . Երկրի մը հողը լաւցընել ի՞նչ ըսելէ .

Պ . Երկրը մը լաւցընել ըսելով
1. Զոր: